

## ՍԱՄՍՈՆԻ ԿՈՒՐՈՒԹԵՒՆԸ

Ո՞վ կուրութիւն, քու դէմքը ես բողոք ունիմ:  
 Ոստիսներու մէջ կոյր նետովի՝  
 Աւելի վատ է քան մուրալ,  
 Շղթայ, զնտան, կամ հաշմանդամ մի ծեր դառնալ:  
 Արարշագործ Լոյսն Աստուծոյ  
 Ըստ միշտ շիշած է ինձ համար,  
 Նաեւ անկէ ձառագայթող, հրճուանք առթող  
 Ամէն ինչ որ ցաւս պիտի թեթեւցըներ:

Այժմ ըստոր քան անարգ մարդն ու սողոմներ,  
 Որոնք ինձմէ գերազանց են,  
 Որ կը սողան բայց կը տեսնեն,  
 Մինչ լոյսին մէջ ես միշտ խաւար,  
 Ու ենթակայ ամենօրեայ զեղծումներու,  
 Անարգանքի ու ծաղրանքի ու լուտանքի,  
 Փակ դուռներու ետին, կամ դուրս,  
 Իբրև անկար, անխել, դրուած իշխանութեան  
 Ներքեւ այլոց, բայց ոչ երբեք իմ ուժերուն.  
 Հազիւ կիսով կարծես կ'ապրիմ,  
 Առաւել քան կիսով մեռեալ:

Ինչ մութ, մո՛թ, մո՛թ, կէսօրուան իսկ բոցերուն մէջ,  
 Անվերադարձ խաւարակով, ու բացարձակ խաւարումով,  
 Այլեւա անյօյս՝ ունենալու Լոյսը՝ պայծառ ցերեկ օրուան:

Ո՞վ առաջին դուն ըստեղծուած շող ձառագայթ,  
 Ու հըգօր Բան՝ «Եղիցի Լոյս . . .»:

Եւ լոյսն էր որ սըփուրեցաւ ամենուրեք:  
 Ինչո՞ւ այսպէս ես զըրկուած մընամ օրինեալ,  
 Առաջնաստեղծ հըրահանգէն:

Արեւն ինծի համար խաւար է եւ լըռած՝  
 Ինչպէս լուսինն որ իր պարապ ու լուսնային  
 Քարայրին մէջ պահուցտելով կը թողլըքէ  
 Գիշերը իր ձակաստագրին:

Կեանքի համար լոյսը եթէ անհըրաժեշտ՝  
 Կամ կեանքն իսկ է, կամ արդարեւ հոգիին մէջ

Լոյսն է ամբողջ եւ ամենուր,

Տեսդոփինն ուրեմն ինչո՞ւ աշքին գունտին

Նըման փափով եւ զգայուն

Պահպանակին է վըստահուած

(Որ այնպէս հեշտ եւ բացայայտ փշացուածի

Է ենթակայ), եւ ոչ թէ նոդք զգգայնութեա՞ն՝

Որ թափանցած մարմսի բոլոր մասնիկներուն,

Ան կարենայ նայիլ, տեսնել, իդաքանչիւր

Բժիշտն ներս ըստ իր քըմաց, երբ որ ուզէ:

Այն ժամանակ այսպէս՝ լոյսէն վըստարանդի  
Գերեալ պիտի չը դառնայի, այլ՝ որպէս լոկ  
Խաւար երկրի մի բընակիչ (բայց լոյսի մէջ,  
Եւ կէս մեռեալ կեանք մը ապրող, կենդանի մահ,  
Եւ ընդթաղեալ, գերեզմանեալ):

Ե՞ն ողբաշին՝ ա՛յն՝ որ պիտի լինիմ դամբան  
Ես ինքանինքս, նաեւ՝ շրջուն մի գերեզման:

### ՃՈՆ ՄԻԼԹԸՆ

**Թրգմն.** Թ. Ա. Մ.